

ԳՐԱԿԱՆԱԿԱՆ

“ԱՆՄԱՏՁԵԼԻ ԲԱՐՁՐԻՆՔՆԵՐ”

և

“ՄԻԳԱՄԱՍ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ”

Հեղինակ՝ ՀԱՅԱ Հ. ՊՈՂՈՍՅԱՆ

Ամերիկայի և Պէյրումի մէջ գրի շարժող և սփիւրացահայ մեր գրական ածուն պատաստակող քանի մը հեղինակներու գործերը ուսումնասիրելէ և այդ առթիւ մեր պատառութիւնն ու զիյուը որձանգրելէ ետք, այս անգամ մեր տէնարկը կը դարձնենք գէպի հարաւ, նես զայի ափիրը, ուր տեսն մը ապրուծ ու սուղծագործած են մեր գրական ընտրանին համարուղ ականուար դէմքեր։

Ձոյզ հասորները լոյս տեսած են «ՅՈՒՆԻ ԲԱՐՁՐԻՆՔԻ ՊԱՐԱՐԱՆՆ» Անսնցմէտ տապաջինը 68 էջերու վրայ տարածուած վիպակ մըն է, սիրային ենթանողով, իսկ երկրորդը՝ 12 պատմուածքներ, 140 էջերու վրայ երկարագուած։ Առաջինը լոյս տեսած է 1979 ին, իսկ երկրորդը՝ 1980-81 ին։ (Հաս ալ անհեթեթութիւն մը. հասոր մը միշտ կը կրէ տարեթիւը լր լոյս տեսած օրուան։ Ինչպէս հանդուրժել գոյութիւնը լոյզ տարեթիւերու։) Կոտորներէն ոմանց անթօւական են, ուրիշներ ունին մօտ կիսադարեան հնութիւն։

Մօտ կէս զարէ ի վեր կը բանի Պր. Պօղոսեանի գրիչը, և սակայն, հակառակ իր կարած երկար ճամբրուն, չէ յաջողած հաստատ ու ապահով տեղ մը յարդարել իր սիրոջ՝ Հայ Գրականութեան ածուէն ներս։

Սիրավէպ մը չէ որ կը մատուցուի մեզի վԱնմատչէլի Բարձունքներով, այլ սիրային պարզ արկածախնդրութիւն մը (որուն նմաններուն յաճախ ականջալուր կ'ըլլանք մեր տաօրեայ կեանքին մէջ), որուն եւ (ըստ վիպակին միշտամասէն իսկ դուշակիլի է ընթերցողէն։ Ասորուած ու մերժուած ուր մը ու միտքս կ'երթայ Յովհաննու Աւետարանը փակող էջերուն,

ուր Սիրոյ Առաջեալը՝ կը յայտնէ թէ եթէ Թիրասոսի բոլոր ըրածներն ու իսկ սածները գրի առնուեին, աշխարհին փոկ նեղ պիտի գոր ընդգրկելու այդ բոլորը։ Ու կը տարգրիմ ժամանելու, թէ ինչ վիր նակի պիտի ժամանուէին մեր հրատարակ կէներն ու գրաշարները, եթէ ամէն դրիւ բաներ և ոչ գործածելի — կրցող անհատ յիմարակթիւնը ունենար թուզթիւն և ապա ապարանին յաճանելու իրավույթին կեանքի — և ովք չէ ունեցած ուզ — այլազան փուլերը։

Անկեղծ ըլլալու համար պէտք է խօսավանիլ թէ պատմուածքները, որոնք իրենց իրեր յետագետին ունին նշեանք յաջորդող առաջին քառարդ գարը, գայ, թակուններու և որրերու իր կարաւաններով, այնքան ալ անարժէք չեն։ Սակայն այսպիսի պարագաներուն, մեր ինչ ըսիւ լին ուելիք զայն ինչպէս ըսիւն է կարեւոր։ Պօղոսեանի մօտ գրեթէ բացակայ է արաւետը, ներքին այն հուրժը, հրաշտագործ ալիմին, որ կը կենսաւորէ փայլատ մեր ասղերը, գործնելով զանոնք բարախուն ու ասինքնոզ, եթէ ոչ՝ ինչ ուելիք դիրին քան աման պատմումը, նոյնիսկ կուտակումը չոր ու ցածաք և թէկուզ զեն ու վաեմ — գաղափարներու։ Զմանալ որ Պատմուածքը կարեւոր մէկ թւն է Գրականութեան, որ իր կարգին մէկն է Արուետակի մէծագոյն սեւերէն։

«ՅՈՒՆԻ ԲԱՐՁՐԻՆՔԻ յարաւա ընթերցող մը չենք եղած։ Ուստի չենք գիտեր թէ Պօղոսեան, բացի յիշեալ գործերէն ունի՞ հատորի չժամած ուրիշ լոդուածներ։

Աւելորդ է խօսիլ ապագրութեան մասին, Սանօթ է մեր ընթերցող հասարակութեան նգիպտոսի մեր այժմու մամուլին լողեալի վիճակը։

Պօղոսեան գրագէտ չէ ծնած։ Ոչինչ կայ անբնական այս հաստատումին մէջ, նաև քիչերու տրուած է գրելու շնորհիք։ Ինչ սր ուշագրաւ է սակայն իր միամբ տութիւննէ, երբ կը կարծէ իր չունեցած ապանցովը ծառայած ըլլալ սփիւրակայ գրականութեան։

Դ. ՃԱՐՏԱՐ